



ԲԱԶՄԱՎԷՂ

Ը. ՏԱՐԻ. ԹԻՒ 24.

1850

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ՅԱՂԱԳՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐՏՈՒՅ

ԳԼՈՒԽ ԺԹ.

Պատիւ Կանանց :

Երէն բան ծաղը ընող վատ շեակա- նութիւնը՝ ցածութեան հողին է, սա- տանայ մըն է՝ որ անդադար զրպարտու- թիւններ կը հանէ մարդկային ազգին վրայ՝ որպէս զի առաքինութիւնը ծի- ծաղելի բան մը ընէ անոր և ոտքի տակ առնել տայ : Արջափ բաներ որ կան հա- ւատոյ նախատինք մը բերող՝ զանոնք կը ժողվէ, ու ներհակ բաները չտես- նելու զարներով կը կանչէ . — “ Ը- տուած ինչ է . քահանայից տուած խը- րասներուն և կրօնական կրթութեան ազդեցութիւնն ինչ բան է . ամէնն ալ մոլեհախանձ մարդկանց երևակայու- թիւններն են ,” : Արջափ բաներ որ քա-

ղաքականութեան նախատինք մը կը բերեն՝ անոնք կը ժողվէ ու կը կանչէ . — “ ()րէնքը ինչ բան է . քաղաքա- կան կարգն ինչ է . հայրենասիրութիւնն ինչ է . ամէնն ալ կառավարողին կամ կառավարել ուզողին կողմանէ խորա- մանկներու և զօրաւորներու պատե- րազմ է , հնազանդողին կողմանէ ալ վատութիւն է ,” : — Արջափ բաներ որ նախատինք մը կը բերեն ամուրի կե- նաց , ամուսնութեան , հայրութեան , մայրութեան , որդիութեան , ազգա- կանութեան , բարեկամութեան , ա- նոնք կը ժողվէ ու աներես ուրախու- թեամբ մը կը կանչէ . — “ Հասկըցայ

որ ամէնն ալ ինքնահաճութիւն , խարդախութիւն , հեշտամոլութիւն , իրարու դէմ ատելութիւն ու արհամարհութիւն է ։

Եւ դժոխային ու ստախօս իմաստութեան հարազատ պտուղներն են՝ ինքնահաճութիւն , խարդախութիւն , հեշտամոլութիւն , իրարու դէմ ատելութիւն ու արհամարհութիւն ։

Ուրեմն ինչպէս աս ցածութեան գարշելի հոգին , որ ամէն աղէկ բան գեանէ գետին կը զարնէ , վերջի աստիճանի թշնամի չըլլայ կանանց առաքինութիւններուն և զանոնք վար ձգելու չաշխատի ։

Մէն ժամանակ ամէն ջանք ըրեր է աս հոգին որ կնիկ մարդը անարգ բան մը երեցնէ , այնպէս մը հասկըցնէ թէ կին ըսելը նախանձ , խորամանկութիւն , փոփոխամտութիւն , փառամոլութիւն ըսել է . և ցուցնէ թէ ոչ բարեկամութեան սրբազան կրակն ունին կանայք , և ոչ սիրոյ անկաշառ հաւատարմութիւնը ։ Ո՛ր և իցէ կին որ մէկ կատարելութեան մը տէր է՝ կարգէ դուրս բան մը սեպեր է ։

Բայց մարդիկ քանի որ քաղաքակա՛նութեան ետեւէ ընկան՝ սկսան կանանց պաշտպանութիւն ընել ։ Արիստոնէութիւնը կանանց բնութիւնը բարձրացուց՝ արգիլելով բազմակնութիւնն ու անպատշաճ՝ բարեկամութիւնները , և մարդացեալ Բանէն ետքը՝ առաջին մարդկեղէն ստեղծուած , ամէն սուրբերէն ու հրեշտակներէն ալ վեր՝ Աին մը ցուցնելով ։

Հիմակուան ատենի ընկերութիւնը հասկըցաւ աս ազնուական մտածութեան ոյժը ։ Աւրոպացւոց բարբարոսութեան ատենները՝ սիրոյ զարդերովը զարդարուեցան ասպետութիւնները . և մենք բազաբական կրթութիւն առած քրիստոնեայքս , հին ատենի ասպետութեան որդիքս , այն մարդը բարեկիրթ կը համարինք՝ որ պատիւ կ'ընէ հեզբարոյ , ընտանեկան առաքինութիւններով ու շնորհալի կերպերով զարդարուած բնութեան ։

Այս սակայն ազնուական ախորժակաց և կանանց հին թշնամին մնաց աչխարհիս երեսը ։ Այս երանի թէ միայն չկրթուած մտքերն ու ցած խելքերը մոլորցընէր . երբեմն նաև զարմանալի հանձարները կ'ապականէ , և աս ապականութիւնը հոն կը սկսի միշտ՝ ուր որ կը դադրի աստուածապաշտութիւնը , որ միայն կրնայ սուրբ ընել զմարդիկ ։

Փիլիսոփաներ (կամ իրենք իրենց փիլիսոփայ ըսողներ) տեսնուած են որ երբեմն մարդկային ազգին համար մեծ նախանձայուզութի կը ցուցնէին , երբեմն ալ՝ անկրօնութեամբ մոլեգնած՝ պժգալի դրուածքներ կը հօնէին , ամենայն կերպով աշխատելով որ մարդուս զգայութիւնները գինովցընեն անպիտան բանաստեղծութիւններով ու վիպասանութիւններով , և ամէն տեսակ խորհրդածութեամբ՝ պատմութիւններով ու առասպելներով ։

Տեսնուած է Սողթէն , գրագիտաց մէջ առենէն աւելի հրապուրիչը , (որ քանի մը կատարելութիւններ ունէր , բայց ցած կիրքերով և ուրիշները ծիծաղցընելու անսանձ ու լիրբ փափաքով մը ապականած էր) որ նստաւ երկայն բանաստեղծութիւն մը շինեց՝ կանանց պատիւը անարգելու մտքով , այն վեհանձն ու դժբաղդ Յովհաննա Տ'Աբբանարգելու մտքով՝ որ իր հայրենեացը ամենէն մեծ դիւցազնուհին էր ։ Աթաւէլ տիկինը իրաւունք ունի անուանելու այն գիրքը՝ եղեռն ընդդէմ ալքային պատուոյ ։

Մնչան և նշանաւոր մարդիկներէ , մեռած ու կենդանի հեղինակներէ , նաև քանի մը լիրբ կանանցմէ որ իրենց ամօթխած բնութեանը նախատինք են , վերջապէս հազարումէկ կողմէ շատ անգամ պիտի ընես չորս դիդ այն ցած հոգւոյն ձայնն որ կը կանչէ . “ Արհամարհէ կնիկ մարդիկը ” ։

Սերժէ հեռացուր դուն քովէդ այդ վատ փորձութիւնը . ապա թէ ոչ , դուն ալ կանացածին ըլլալով՝ արհամարհելի կ'ըլլաս ։ Հեռու քալէ այն մարդիկներէն որ կանանց վրայ իրենց մայրը չեն

պատուեր : Ստբի տակ կոխկրուտէ այն գրքերն որ վկանայս վար կը զարնեն՝ անամօթութիւն քարոզելով : Բնուական համարում ունենալով կանանց պատուոյն վրայ , նայէ որ միշտ արժանաւոր ըլլաս պաշտպանելու զանիկայ՝ որ քեզի կեանք տուեր է , պաշտպանելու քու քոյրերդ , պաշտպանելու թերևս որ մը այնպիսի անձ մը որ քու զաւակացդ մայր ըսուելու սրբազան պատիւը պիտի ունենայ :

ՓԵՂԼԻՒԹՈՅ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Զ .

ՍԵԾԻՆ ԲՆԵՔՍԱՆԴՐԻ ԽՐԶԱՆՆԵՐԸ :

ՍԻՆՉԵՒ ՏԻՄԱ պատմուած ճամբորդութիւնները և արշաւանքները առանձնական ազգի մը շահուն և առուտուրին համար ձեռք զարնուածներն էին . իսկ Բնեքսանդրի այս մեծ արշաւանացը մէջ , որով երկիրս նոր փոփոխութիւն մը առաւ և իբր թէ մարդկութիւնը իր երկարժամանակեայ թմրութեանէն արթնացաւ , անձնական փառասիրութեան ընկերացիներ էին նաև հետաքրքիր բնութիւնը և ուսմանց սերը :

Բնեքսանդր Պարսից տիրելէն և աշխարհքը կարգաւորելէն վերջը՝ Վանատահարի վրայով ճամբայ ընկաւ Հընդկաստան երթալու , այն ճամբաներէն ուսկից որ իրմէ շատ առաջ Հնդկասկիւթ կամ Հնդկաստանի սահմանակից լեռանց պատերազմատէր ցեղերը կ'անցնէին , և իրմէ շատ վերջն ալ Բենկութիմուր և Վատրըշահ անցան Հնդկաստան երթալու : Տաքսիլա քաղաքին քովէն (որ հիմակուան Բթութոք քաղաքը կը կարծուի) Բնդոս գետը անցնելով , Հնդկաստանի առաջին դաւառը մտաւ՝ որ Բնդոսի հինգ ա-

ռուակներուն պատճառաւ՝ Բէնճապ կամ Հնդաշաբ կը կոչուէր : Բնդոս և առուակներուն մէկուն մօտերը որ Բդասպ կ'ըսուէր , Հնդկաց Պովրոս թագաւորը Բնեքսանդրի դէմ ելաւ , բայց Սակեղոնացոց զօրութեանը դէմ չկրնալով զնե՛լ՝ յաղթականին ձեռքը ձգեց բոլոր իր երկիրները , որոնք հարստութեամբ և պողաքերութեամբ մէկզմէկ կը գերազանցէին : Բնչպէս որ կ'երևայ՝ Բնեքսանդրի դիտաւորութիւնն էր Վանդէս գետը իր տէրութեանը սահմանն ընել , բայց Բբաս գետին մօտ , յոգնած զօրաց տրտունջը այնչափ սաստկացաւ որ պէտք եղաւ Բնեքսանդրի իր դիտաւորութեանէն ետ կենալ :

Իր աշխարհակալութեան մէկ վախճանն ալ էր Եգիպտոսի և Հնդկաստանու մէջ առևտրական հաղորդութիւն մը հաստատել : Բնդոս պատճառաւ Պարսից ծոցին և Բնդոս գետին վրայ շատ տեղեկութիւններ առաւ , այն տեղուանքը զանազան քաղաքներ շինեց , Եգիպտոսի մէջ ալ Բնեքսանդրիա քաղաքը հիմնեց որ մինչև մեր ժամանակները՝ Հնդկաստանի վաճառականութեան կեդրոնն եղաւ . և նաւատորմիդ մ'ալ հանեց որ բոլոր Բփրիկէի եզերքները զննութիւններ ընեն : Բնով ինքը բացաւ Հնդկաց վաճառականութեանը ճամբան որ այնչափ ժամանակ Եգիպտոսի մէջ իր յաջորդները հարստացրնէին վերջը , մինչև հիմայ եւրոպական ազգաց վաճառականութեանը գլխաւոր աղբիւրներէն մէկն է :

Բնեքսանդր Բնդոսի և Պարսից ծոցոյն բոլոր եզերքները քննելու մտքով ութը հարիւր նաւով տորմիդ մը պատրաստեց և Եգիպտոսի յանձնեց որ երթայ այն կողմերը պտրտի . սն ալ Բդասպ գետին վրայ Վիկէա քաղքէն ճամբայ ելաւ . ցամաքային զօրքն ալ գետին երկու կողմէն նաւատորմին հետ մէկտեղ կը քայլէին :

Երբոր Բնդոսի բերանն հասան , Բնեքսանդր ուզելով որ ամէն վտանգներուն մէջ առջի նետուողը ինքը ըլլայ՝ անձամբ գետին բերնին վրայի կղզիներ-